

ՄԱՀ ՈՒԿՈԼԻՆԵ ԱՅ

Տանդէ քերթողանօր

Եւ հրաժարեակք վաղ ի մեկնել մեր ի նմանէ¹ ,
 Ցըրտասառոյց տեսի երկուս ես ի ծերպ մի ,
 Անկեալ միոյն կառափն ի գլուխ անդըլը միւսոյն :
 Եւ իբր ըզհաց ոք թէ քաղցեալ ճաշակիցէ ,
 Սոյնպէս ի միւսն այն որ ի կողմըն կայր վերին՝
 Արկեալ զատամն ուր ընդ ուղեղն յարի ծոծրակ :
 Ոչինչ այլազգ եխած զերեսըն Տիդէսս
 Մէլանիպպեայ առ ի զայրոյթ սրտմնութեանն ,
 Քան սա զկառափն այլովքն հանդերձ ձըրձեալ մասամբք :
 Ո՞վ որ մոլիսդ ասեմ , այդպէս վայրագաբար
 Ցատելրութիւն՝ մինչև լավիէզ ծախել ըզդա ,
 Ասա զվասն էրըն դու այսու ինձ պայմանաւ ,
 Զի իրաւամբ եթէ առնես զայդ զոր առնես ,
 Ուսեալ թէ ոչք իցէք , եւ զինչ դա մեղուցեալ ,
 Ես իսկ ըստ այնքմ հատուցեց յերկիր ի վեր
 Եթէ շրթունքս իմ այսոքիկ ոչ գօսասցին :

Եղեռնաւորն առ ըզերանն յայնժամ ի վեր
 Գազանական ի ճարակէն , եւ ջնջեաց զայն
 Հերովք գըլխոյն զորոյ զյետոյսն էր ճարակեալ :
 Ցետոյ սկսաւ . կամիս զի ես նորոգեցից
 Զայն որ ըզիրոտ իմ ընկճէ վիշտ դառնակըսկիծ ,
 Ցածել եւեթ զայն ըզմըտաւ մինչեւ խօսեալ :
 Իսկ եթէ բանքս իցեն սերմանք արգասաբեր
 Դաւաճանին զոր խածատեմըս վատ անուան ,
 Տեսցես համայն ընդ բարբառոյ յիս արտասուս :
 Ես ոչ գիտեմ ով ոք իցես , եւ ոչ թէ իբր
 Իջեալ ի ստոր , այլ ինձ ի լուր խօսիցըդ քոյ
 Ճշմարտապէս թըլիս դու գոլ ֆլորենտացի .
 Գիտես զի կոմս երբեմն էի ես Ռվկոլին ,
 Աս դիտապետն էր թուճճերի . արդ ասացից
 Քեզ առ իմէ ես հուպ այսպէս կամ առ դըմին .

¹ Մ. Պաքքա անուն 'ի դատապարտեալ հոգւոյ :

Խըր ես ի ձեռըն նենգամիտ դորին խրատուց ,
Վստահացեալ ի դա՝ եղէ նախ ձերբակալ
Եւ վարեցայ ապա ի մահ , չէ հարկ ասել .
Այլ որում ոչ մարժ էր լինել քեզ իրազեկ ,
Թէ որպիսի ինչ անողորմ կրեցի ես մահ ,
Լուր եւ ապա գիտասցես զի՞նչ մեղաւ դա յիս :
Դոյզըն լուսանցք ամրածածուկ հաւալոցին ,
Այն որ յինէն կալաւ զանուն իւր ըզՍովու ,
Ուր եւ այլոց լիցի ի ճահ գոլ բանտարգել ,
Վաղ իսկ ընդ ծերպն էր ինձ ցուցեալ լուսին բազում ,
Եւ ահա նինջ անդոհական ինձ երազովք
Պատառեաց եհերձ ըզօող հանդերձելոց :Թըւէր ըզսա ինձ տեսանել իշխան եւ տէր ,
Զի հալածէր ըզգայլ հանդերձ կորեամբք ի լեառն՝
Որ կայ արգել Պիսացւոց դէտ կալ ի լուկա .
Վրտիտ եւ շոյտ քաջամարզիկ ասպականեաւ
Ըզկուալանտիս եւ ըզՍիզմօնտ եւ զլափրանքի
Զառաջեաւ իւրով կարգեալ էր ի ճակատ :
Ի սակաւիկ մի ընթացից վաստակարեկ
ինձ թըւէին հայրն եւ որդիք . թըւէր ինձ սա
Գէշ գէշ ըզկողլս նոցին սուր ժանեօքն յօշել :
Եւ զարթուցեալ վաղ քաջ ընդ այդըն՝ լրսէի
Զողբա որդեկացս իմոց ի քոն , որք առ ինեւ
կային կողմնեալ , ըզհաց ի յողբաըն հայցելով .
Յոյժ անողորմ ես դու՝ թէ ոչ շարժիս յողորմ ,
Յուշ ածելով որ ինչ ի սիրտ իմ անդ ազդէր .
Եւ թէ ընդ այս ոչ լսս , ըզմէ լիցի քեզ լալ :
Զարթեաք եւ ժամըն մերձենայր սովորական ,
Յորում բերէր մեզ ճաշ . այլ մեր ամենեցոն
Յուզէին միտք ի կասկածի վասն երազցն :
Յայնժամ լրսայ ես ի ներբուստ ահեղ դղեկին
Զաղիելոյ դրանըն ճըւընչիւն . եւ անբարբառ
Ի դէմս որդւոց իմոց կացի ակընկառոյց :
Ես ոչ լայի , ի ներքս ի յիս վիմագառեալ :
Նոքա լային եւ Շնոելմիկն իմ ինձ ասէ .
Է՞ր պըշուցեալ կաս դու հայրիկ , զի՞ եղեւ քեզ :
Համայն այնպէս ես ոչ լացի եւ ոչ ետու
Զօրըն ցերեկ եւ ցայդ նըմին պատասխանի .
Մինչեւ միւսոյ արեգական ծագել յերկիր :
Իբրեւ այն ինչ աղօտ նըշոյլ ի ներքս անկաւ
Ի ախրամած մըուայլ բանտին , եւ տեսի ես

Ի ծերպ մի անդ ի հրաժարել մեր յոգւոյն ,
Պաղեալս ի սառնն երկուս տեսի այնդունակ՝

Զի միոյն զլուխ արկեալ գոգցես խոյր միւսոյն :

Երբ հացի ոք թէ առ քաղցւոյ տայ ճարակ ,

Ըզսոյն որ կայրն ի վերին կողմն հար կառեալ

Ճատամն ուր անդ յարի ուղեղն ընդ ծոծրակ :

Ոչ ինչ այլազդ առ զայրութին իւր ճրձեալ

ԶՄելանիպաեայ զայրօս Տիդեւս խած ողջամբ՝

Քան սա զկառափն այլովքն հանդերձ ճարակեալ .

Որ այդքանեաւ դու վատշըւէր մոլութեամբ

Հանդէս զոխոյդ առնես ընդ դա զոր սպառես ,

Զվասն էրն ասա ինձ , ճայնեցի , այդ դաշամբ՝

Զի թէ արդար գանդատքդ ընդ դա զոր ոգես ,

Ոյք իցէք դուք եւ գիտացեալ զմեղս դորա

Յաշաարհ ի վեր 'ստ այնմ հատուցից փոխան քեզ ,

Թէ որով արդ բարբառիմն ոչ գօսանայ :

Գաղանական ի ճարակէն այն ի վեր

Եղեռնաւորն ամբարձ զբերանըն ջընջեալ

Հերօք զլսոյն զոյր ճարակեալ զյետոյսն էր .

Ապա սկըսաւ . կամիս զի զդառնն յիս յուզեալ

Նորոգեցից ցաւ որ ըզսիրտ իմ գելու

Ցածելն եւեթ զայն ըզմշտաւ չեւ խօսեալ .

Բայց եթէ բանք իմ հանդերձին արգասու

Վատ համբաւոյ սերմըն լինել մատնըչին

Զոր խածատեմը բարբառել տեսցես դու

Եւ լալ համայն - ես չըգիտեմ բնաւին

Ո՞ իցես դու , եւ իր այսրէն իջեալ ես ,

Այլ ինձ ի լու թուկս անստերիւր Փլորենտին :

Գիտեալ զի կուսըն Հուկօլին էի ես ,

Երբեմն եւ սա էր Ռումանիէրի Դիտապետն .

Արդ ասացից զի հուպ առ դա կամ այդպէս :

Ի՞բր դորա արդեամբ խրատուց նենդաժետ ,

Ի առ հաւատոց ի դա եղէ ձերբակալ ,

Եւ հուսկ ի մահ եդայ , ասելն է ումպետ .

Այլ ում կանխել ի գիտութիւն չէր քեզ հնար ,

Թէ որպիսէ ինչ կըրեցի մահ դաժան ,

Լուկ եւ գիտեալ թէ մեղաւ յիս չարաչար :

Անձուկ հերձուած հաւալոցին որ զանուանն

Ցինէն էառ ըզյորջումն ըզմովուն ,

Ուր դէպ լիցի այլոց իսկ կալ ի փական ,

Լուսինս ընդ ծերպն իւր ինձ ցուցեալ էր յոգունս ,

Ցորժամ ի յիս անկաւ այն նիրէ դառնութեան

Որ ինձ յանուրջս հերձէր ըզեռդ զապառնւոյն :

Թըւէր իմն ինձ դա հրահանգիչ եւ իշխան

Զգայլն եւ կորիւնս վարել ի լեառն տարագիր

Որ Պիսացւոց Լուկայ տեսոյն կայ խափիան :

Վըտիտ մարզիկ, քաջասերունդ շամբք ի յի՞՛
Ընդ Սիզմծնտեայ եւ Լանփրանկայ զկուալանտին
Դա ի ճակատ էր զառաջեաւ կարգեալ իւր :
Ի խուն ընթաց վաստակարեկք ինձ թուէին
Հայրն եւ որդիքն եւ զդա ինձ թուէր տեսանել
Յօշոտել սուր ժանեօք ըզկողը նոցին :
Եւ զարթուցեալ վաղ քան զայդուն նըշողել,
Որ առ ինեւ կային զրոդւոցս իմ անդ ես
Լըւայ ընդ նիրհսն արտասուագին հաց հայցել:
Յոյժ անդութ ես, թէ ոչ շարժի գութ ի քեզ
ի յուշ ածեալ զոր ինչ սրտիս անդ գուժէր,
Եւ թէ ոչ լաս՝ ըզմէ դու լալ սովոր ես :
Աթափեալ մեր վաղ՝ եւ ժամն ահա հուպ մատչէր
Սովորական, յոր մեզ ըզճաշ բերէին
Ի այր ոք ընդ իւր երազն յերկբայս վարանէր :
Եւ ի ներքոյ յայնժամ ահեղ գըզեկին
Զաղիսելոյ դրան լըւայ զըլոփինչ, եւ պշուցեալ
Որդւոցս յերես կացի անմռունչ բընաւին :
Ես ոչ լայի, ի ներքս ի յիս քարացեալ.
Լային նոքա, եւ Անսելմիկն իմ ասաց .
Դու պըշուցեալ կաս, զի՞ եղեւ քեզ, ո հայր :
Այլ ոչ լացի, եւ ոչ ետու իսկ դարձուած
Զօրն այն ողջոյն եւ ոչ յաջորդն ըզգիշեր,
Մինչեւ յաշխարհ ի ծիր արփին միւս ծագեաց :
Իսկ իբրեւ խուն այն ինչ նըշոյլ սողոսկէր
Ի ցաւագին զընդանն, անդէն ես տեսի
Գառեակ յերեսս իսկ զիմ դիմացս ըզպատկեր .
Առ ի ցաւոց բուռն ըզկրին ձեռս խածի .
Եւ կարծեցեալ թէ զայդ առնեմ առ քաղցւոյ
Յարեան իսկոյն, եւ հայր, ասեն, մեզ կարի
Իցէ իսկ վիշտ թեթեւագոյն՝ եթէ դու
Ճարակիցես ըզմեզ, չըւառ զայս մարմին
Դու զգեցուցեր մեզ, դու եւ զայս մերկացն :
Հանդարտեցի 'նդ այն՝ զի՞ մի վիշտըն յաւելցին,
Զօրն այն եւ զմիւսն անմռունչ կացեալ բնաւքս համայն .
Այ երկիր ժանտ, էր ոչ հերձար անդըստին :
Իսկ ի չորրորդն ի տիւ եղեալ մեր ժաման,
Գագդոս առ ոտս իմ տարածեալ, « հայր իմ, զի՞ ,
Ասաց, « չօդնես ինձ » եւ անդէն զոգին հան :
Եւ որպէս դու զիս տեսանես՝ մի առ մի
Ընդ հինգերորդն եւ վեցերորդ արփւոյն յայց
Ես զերեցունցն այլոց զանկումն իսկ տեսի :
Եւ առ խարխափ վաղ կոյր՝ ըզմի մի ի հայց
Որոնէի զաւուրս երիս ձայնարկեալ
Ըզյետ մահուցն, ապա քան զցաւ քաղց զօրեաց :
Ասաց նա զայս եւ շուրջ խեթիւ ակնարկեալ
Ի հէք կառափըն զատամունսն հար անդրէն

Կարծրատորր յուսկը որպէս ըզշան հարըստեալ :
 Վայ քեզ Պիսա , նախատդ ազգաց համօրէն
 Չըքնաղագեղ երկրին անդ ուր հընչէ Սին ,
 Քանդի դրացիքդ ի պատուհաս քո յամեն .
 Օ՛ն կափրայա եւ Գորդովան շարժեսցին ,
 Եւ ի բերանս Առնեայ արկեալ թումբ պատուար
 Համայն ի քեզ հեղձուսցեն զայր հողածին :
 Զի թէ զկոմսէն Հուկօլինեայ ընթանայր
 Համբաւ բերդից քոց լեալ մատնիչ , չէր օրէն
 Քեզ տալ զորդիսն իւր յայդ կըտտանս շարաչար :
 Նորեկն հասակ անպարտս հաստէր ապաքէն ,
 Նորըդ թերէ , զՈւկուչիոն , զՊրիկաթայն ,
 Եւս զյորջորջեալսն յերգս անդ ի վեր զերկուսեան :

Ս Բ Ռ Հ Է Ք Ի Մ

Հիւրմիւզի կղզին .

Արդէն իսկ ծանօթ է ամենուն որ այս
 կղզին Պարսկային ծոյցին ամենէն նեղ
 տեղը կ'իյնայ , եռանկիւնի ձևով , որուն
 շրջապատը հաղիւ թէ տասնըլից մղոն
 կրնայ ըլլալ : Իսկ ցամաք երկրէն ունե
 ցած հեռաւորութիւնը , դէպ ի Պարս
 կաստան միայն մէկ փարսախ է , իսկ
 դէպ ի Արաբիա , տասը փարսախնէն քիչ
 մը աւելի : Արևելեան կողմի երկրինե
 րուն մէջ չկայ այս կղզւոյն նման անպը
 տուղ և անբերը երկիր մը , որովհետև
 ծծմբային և սաստիկ կծու աղային լեռ
 ներով գրեթէ ծածկուած է , զորոնք
 թէպէտ և վաճառականի նաւերը իրենց
 նաւախճի համար անընդհատ կը գոր
 ծածեն , սակայն մեծամեծ հանքերու
 նման նորէն կ'ակսին աճիլ և ինքիրեն
 նուն ձևանալ : Նոյն իսկ մէջի եղած
 դաշտավայրքն ալ անբեր և անպտուղ
 են որով ինչ և իցէ մշակութեամբ ան
 կարելի է պտղաբեր ընել : Կ'ըսեն թէ
 երկրէն բլխած յանկարծական կրակով
 մը եօթը տարի շարունակ կ'այրէր այս
 կղզիս , որոյ ի նշան գեռ մնացած են այն
 մոխրէ լեռները որոնց գագաթները դեռ
 մոխրով ծածկուած են : Վազուկ ջու-

թեր՝ ինչպէս նաև աղբիւրներ ամենեին
 չեն գտնուուիր բաց 'ի պղտիկ առուակէ
 մը որուն ջուրը անհամ է . իսկ բնակչաց
 համար հարկաւոր եղած անոյշ ջուրը
 ցամաք երկրէն և կամ իրեն սահմանա
 կից կղզիներէն կը բերեն , անոր համար
 է որ բոլոր կղզւոյն մէջ ոչ կանաչութիւ
 կը տեսնուի և ոչ ալ ծառ մը կրնայ ա
 ռաջ գալ , իսկ փոխադրութեամբ ե
 ղածներն ալ քիչ ատենէն կը չորնան :
 Բոլոր տարսոյն մէջ ոչ թռչունմը և ոչ ալ
 ցամաքային կենդանի մը կը տեսնուի
 այս երկրիս վրայ , վասն զի ոչ ջուր և
 ոչ ալ կենդանեաց համար կերակուր
 կայ , միայն առաւատեան դէմ ամեն օր
 ցող մը կ'իջնէ որ ետքը կը սառի , և ա
 նոյշ համ մը ունենալով մանանայ կ'ա
 նուանեն : Բնութեամբ այսպիսի անա
 պատացեալ և ամեն վայելչութենէն
 զուրկ և անբեր կղզի մը որչափ որ 'ի
 բնակութենէ զուրկ և սակաւամարդ կը
 կարծուի ըլլալ , այնչափ ալ ընդհակա
 ռակն մարդաբնակ է : Հիւրմիւզ ա
 նունով՝ մէջը եղած հարուստ և գեղե
 ցիկ քաղաքը , որ այսօրուան օրս մար
 դազուրկ է , և իր առջի գեղեցկութենէն
 ինկած , առակ եղած էր արևելցոց մէջ ,
 որ կ'ըսէին . « Եթէ բոլոր հս մատանի
 մը սեպուի , Հիւրմիւզը պէտք է իր մէջ
 տեղի գոհարը սեպել » : Ասոր պատճառը